

ցան, զի ոմանք ի ճճեաց փնասեցան, և յու-
մանց ծաղիկքն թօթափեցան, և այլք ա-
բևակէզ եղեալ ողկուզացն, չորացան և
կէսքն նեխութեամբ ապականեցան. և թէ
զինչ արարից անգիտանամ զելս վտանգիս
եղեւոյ: Եւ ընկերն թեւաղիր եղեալ նմին
խրատ տայ զուսանս պատուաստել ի տըն-
կոցն՝ որք պտղակորոյք լինին, և զայլսն
զանազան փորձեալ հնարիւք բժշկել ի
պատահելոց կրիցն՝ 1:

Այս էլը յայտնի կը ցուցնէ թէ Գիրք
Վաստակոցը միայն այս միջոցները կրնայ
թարգմանուած ըլլալ. այսինքն է ժ. Բ. դա-
րուն մէջ և ապահովապէս 1160 թուա-
կանէն վերջ: Մեր նախնիք առանց մեծ
պէտք մը զգալու, ինչպէս հոս կը տես-
նուի, կրօնական գրուածներէ դուրս ուրիշ
բանի ձեռք չէին զարներ, մանաւանդ այս-
պիսի գրուածք մը՝ որ ընդհանրապէս հե-
թանոս գրիչներէ շարադրուած, հակառակ
ըրիստոնէից ձեռքով կրճատուած ըլլալուն,
լեցուն է դեռ այնպիսի կտորներով, ուս-
կից կը խորշէին: ինչպէս կը տեսնուի
Շնորհալիի կտորին մէջ, նոյն ժամանակ-
ները մեծ փոյթ ունէին այգեգործութեան,
զինիի և պատուաստելու արուեստը զար-
գացնելու. և Վաստակոց ամբողջ զիրքը,
զրեթէ ամբողջ այս բաներուս վրայ կը
խօսի: Կ'երեւի թէ դիտումսը հայերէնի մէջ
միայն այս մասերը թարգմանուած են,
մինչ բնագիրը աւելի ընդարձակ ծրագիր
մ'ունի, երկրագործական ամէն տեսակ
նիւթի վրայ ճառելով:

Կը կրկիննք դարձեալ թէ այս շրջանիս
ուր միայն կրնայ այս գիրքը թարգմա-
նուած ըլլալ, միայն ալ Միխիթար Հերա-
ցին է, աշխարհական և գրագէտ որ ա-
րարերէն գիտէր: Ձիջած է անշուշտ այս

կրօնաւորներու խնդրանքէ մը՝ թարգմա-
նելու այսպիսի կարեւոր գործ մը՝ ինչպէս
գիջած էր Գրիգոր Տղայ կաթողիկոսի խըն-
դրանքի մը խմբագրելու Ջերմանց Միխ-
թարութիւնը՝ զոր հրատարակեց յամին
1184, յորում Միխիթար Գոշ կը խմբա-
գրէր իր Գատաստանագիրքը:

Վաստակոց գիրքը այս թուականէն յա-
ռանջ հրատարակած է թէ յետոյ: Ըստ իս
հաւանական է թէ յառաջ:

Հ. Կ. ԱՆՈՐԿԵԱՆ



ԱՆՈՒՇԱՅԻ ԿՆԻՓԻ « Իβρωն Καρχηδων »

Փարպեցոյ շնորհիւ, հանրածանօթ զար-
ձած է Աշուշա, Վրաց բղէշիւր²: Իր կնի-
քը, որ հասած է մեզ, հետեւեալ մակա-
գիրը կը գրէ:

Ασουςας πικιαξης Ιβρων Καρχηδων.

Հեղինակաւոր գիտնական մը, Հ. Յ. Գա-
թրճեան, բնագիրը սոյսպէս կ'ուզէ ըն-
թեանուլ .

Ιβρων (Κου)καρχηδ-ων.

Այսու կը ստացուի հետեւեալ թարգմա-
նութիւնը. « Աշուշա բղեաշիս Վրաց Գու-
գարաց »:

Հայ բղէշիներու ուսումնասիրողը, Հան-
դես Ամսորիայի մէջ, հարցական մը կը
նշանակէ, ու տարակոյսի մէջ, կ'անցնի³ .

Հ. Գաթրճեանի տեսութեան կարելի է
առարկել այն՝ որ Աշուշա պատճառ չու-
նէր Գուգարք բառը՝ ԽΑΡΧ (կամ երկրորեալ
Κουκαρχ) բառով բացատրելու, մինչդեռ

1. Շնորհալի. Թուղթ ընդհանուր, տպ. Վենետիկ,
1878, էջ 73-77:
2. Փարպ. տպ. 1891, (էջ 149, 165, 177, 191, 364-
366, և այլն): Կորթնէ, տպ. 1893, էջ 20: Խորենացի,
էջ 364-366, և այլն.
3. 1908, Թիւ 1, Յունուար, էջ 1. — Բագմաճուս
յօդուածագիրը կը սխալե, կարծենք, երբ Խորճղնի ա-

նունը մեկնելու համար՝ զայն Խολարճղնի կը փոխէ և
կը նոյնացնէ կազարթի հետ, մինչ Բուզանդացի ճշգրի-
տակներու մէջ Խորճղնի մըտ « խորճանք » գառառի կը
համապատասխանէ, ինչ որ զրապէս կարելի է ապացու-
ցանել՝ համեմատելով մեր միջնադարեան պատմիչները
յոյն պատմիչներու հետ, երբ սառնց մի և նոյն պատ-
մական եղելութեանց վրայ կը խօսին:

յունարէնի մէջ այդ գաւառը Γωγαρενή յոր-
ջորջումն ունէր:

Աշուշայի կնիքի մակագրութիւնը, կար-
ծենք, պէտք է բոլորովին անփոփոխ պահ-
պանել. բայց հասկնալով.

« Աշուշա, բղեաշխ վրաց, կարիեղ-
աց »: Կը թուի թէ վրաստան այնպէս
բաժնուած էր Ե. դարու մէջ, ինչպէս ի
ժեղարու. Գարրի կամ բուն վրաց ուրիշ
մը կը թագաւորէր, կախիքի վրայ (որուն
հնագոյն ձեւը կրնար կարիեղ ըլլալ) ու-
րիշ մը: Այսպէս Ս. Մեսրոբայ ժամանակ
սիշուած Արճիղը՝ անշուշտ Գարթի վրա-
ցիներուն թագաւորն էր, իսկ Աշուշայ՝
կարիեղի վրացիներուն:

Յիրաւի Մովսէս Խորենացի զԱշուշա
կ'անուանէ « Բղեաշխ Գուգարաց » և կո-
րին « Բղեաշխ Տաշրայ », բայց այս գա-
ւառները այնպէս միացած էին վրաստանի
հետ, որ Խորենացի, իւր աշխարհագրու-
թեան մէջ, զՏաշիր վրաստանի մաս կը
դնէ: Ուստի անտեղի բան մ'ըրած չենք
ըլլար՝ եթէ այս գաւառները կախէթու
բղեաշխին պատկանող դնենք:

Սխալ կարծիք մը տարածուած է ար-
դէն՝ թէ ամէն անգամ բղեաշխները՝ Հա-
յոց կողմանէ հաստատուած՝ սահմաններու
պաշտպաններ էին: Այս բանն քիչ ժա-
մանակաշրջաններու համար կրնայ ճշմար-
տիւ:

Անոնք սահմանագլխին վրայ գտնուող
գաւառներ էին, որոնց դիւրն ինքնին կու
տար պաշտօնը: Բղեաշխ բառը, զոր Փոր-
թուգալ փաշա կը հանէ Փատիոյն (== Փա-
տիշակ) բառէն՝ կը նշանակէ թագաւոր:

Աղճիք և Գուգարը, որ երկու մեծ
բղեաշխութիւններն էին, յաճախ իբր առան-
ձին փոքր թագաւորութիւններ կը նկա-
տուէին, և իրենց կամաց համեմատ կը
միարանէին երբեմն Հայոց թագաւորին՝
երբեմն զրացի թշնամեաց հետ:

Ե. դարու մէջ Գուգարը վրաց անցած
էին. և սակայն դեռ կար « Գուգարաց
բղեաշխ », հետեւաբար այդ պաշտօնը կրողը՝
ամէն անգամ հայկական կառավարութե-
նէն հաստատուած չէր ըլլար:

Կը թուի թէ այս կէտը անտեսած են
անոնք՝ որ չեն ուզած Գուգարքէն քիչ
մը վեր երթալ՝ Καρχηδωνի իսկական մեկ-
նութիւնը գտնելու համար:

Հ. Կ. Տ. ՍԱՆՍԵՆ



ԱՆՁՆԱԲԱՆԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

Բառ մը յունարէն. — Բառ մը պարսկերէն

Բուզանդ (Ե. Գ.) կը գրէ. « Ապա պատ-
մեցաւ թագաւորին Պապայ յաղագս օրե-
րացն զոր եղ Հայր մարդպետն տիկնոջն
Փառանձեմայ, ... Թշնամանս ձաղանաց ի
բերդարգէլ պաշարմանն ... իբրև եմուտ
անդր գաղտուկ, և եղ անարգանս տիկ-
նոջն »: Խնդիրը հոս օրերացն բառին վրայ
է. ինչ կը նշանակէ օրեր: Յոգնակի ուղ-
ղականն է արդեօք օր բառին. բայց թէ Հ.
Բագրատունի և թէ Հ. Ատրնեան, որ այն-
չափ ինձմըով հաւաքած են հին օրինա-
կագիրներէ աշխարհաբարի ձեւեր, զգու-
շացեր են զայս նշանակել, անշուշտ հա-
մարելով որ սխալ ընթերցումէ մը յառաջ
եկած ըլլայ օրերացն ձեւը. և իրացնէ օ-
րերացն դեռ, մեր սովորական օր իմաս-
տովը բան մը չի նշանակեր: Աւելի մեկնու-
թիւն մը չեն տար նաև ձեռագիրներու
տարբերութիւնները որոնցմէ երկուքը օրե-
րացնի տեղ օրինացն կը նշանակեն: Սպա-
սելով որ Մեծարգ. Հ. Գ. Վ. Նահապե-
տեան, ասոր ալ նոր ընթերցում մը գտնէ,
մենք կը ջանանք Հայկազեանի կարծիքը
մեկնել: Արդ Հայկազեան (Հտ. Բ. 1032)
այս բառին համար կը գրէ. « բառ յն.
տառ 'Αρχ. Անէձք. Թշնամանք. նախա-
տինք »: Հայկազեանի այս համատու կեր-
պով տուած մեկնութիւնը շատ ճիշդ կ'ե-
րևի: Բառը նախապէս գրուած պիտի ըլ-
լայ արներացն զոր անուս գաղափարողներ
չհասկնալով, ուզած են ուղղել արերացն
ուսկից ըստ օրինի օրերացն ձեւը յառաջ
եկած է: Իսկ արա յայտնի է թէ յոյն բառ է,